




# ՄԱՍԻՎ ԱՂԱԿՈՒՔ


Ա.Ի.Ե.Տ.Ս.Բ.Ե.Ր

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ



ԹԵՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՎԻՃԱԿԻՍ ՀԱՅՈՅ ՆԱԽԻԶԵԿԱՆԻ ԵՒ ՊԵՍՈՐԱԳԻՈՅ



ԱՏԵՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆՔ.



ախիցեւանի Հոգեւորական Կառավարութեան երրորդ անդամ՝ արժանապատիւ Տէր Յովիշաննէս քահանայն Սալունեանց՝ իւր պաշտօնը գովութեամբ եւ հաւատարմութեամբ կատարելուն իհամար՝ Առաջնորդական իրամանով վարձատրեցաւ ծիրանեգոյն ֆիլմնիւ:

— Նոյնպէս ծիրանեգոյն ֆիլմն ընդունեցաւ Կերչի Աղօթատան քահանայն արժանապատիւ

Տէր Աւետիս էլմասեանց՝ իվարձ իւր փոյթեուանդըն ծառայութեանը, ըստ Խնդրոյ եւ առաջարկութեան բարեպաշտ ժողովրդականացն Կերչի:

— Փոքր Սալա (Սուլթան - Սալա) գիւղին Ս. Գէրզ եկեղեցւոյն երեցփոխան՝ երկրորդ կարգի վաճառական Պողոս Աղայն Պարոնեանց, որ տասնըութը տարիէ իվեր արդիւնաւոր աշխատութեամբ կկատարէ իւր պաշտօնը, եւ գիւղին նորակառոյց եկեղեցւոյն շինութեանը ամենայն գովութեամբ վերակացու եւ հոգաբարձու եղած է, ըստ առաջարկութեան հօգեւոր իշխանութեան՝ ընդունեցաւ Կայսերական վարձատրութիւն մետալի:

— Նոյնպէս մետալի Կայսերական վարձատրութիւն ընդունեցաւ Հօթինու եկեղեցւոյն երեցփոխան՝ երրորդ կարգի վաճառական Յովիշաննէս Աղայն Լուսեղենեանց :

— Նախիջեւանի Մայր եկեղեցին՝ որ յանուն սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի՝ բազմաթիւ գեղեցիկ նկարներով զարդարուեցաւ այս տարի, ջանասէր աշխատութեամբ մեծարոյ երեցփոխանի նորին Աղա Գէորգայ Պօլոսեան Խաթրանեանց, եւ առատաձեռն արովք ժողովը գործոց նախիջեւանի. եւ այս բանիս համար Գեր. Առաջնորդը իւր շնորհակալութիւնը նուեւ ատենական բեմբասացութեամբ յայտնեց նոցա իւր նախիջեւան գտնուած ժամանակը:

— Նատ գեղեցիկ նկարակերտ յօրինուածով զարդարած է նաեւ Քէոլէշահինեան Թաղէսո Աղայն՝ իւր երեցփոխանութեանը յանմուած եկեղեցին սրբոյն Թէոդորոսի, որոյ համար նոյնպէս շնորհակալութիւն մատոյց Առաջնորդը մեծարոյ երեցփոխանին:

— Առաջնորդական Ատենիս Քարտուլար Պարոն Ստեփանոս Զաքարեան Սուրենեանց՝ իպատմառս անձնական տկարութեան իւրոյ արձակեցաւ ատենադպրութեան պաշտօնէն:

### ՈՒՂԵԿՈՐՈՒԹԻՒՆ ԳԵՐ. ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ԻՍՈՒԲԲ ԷՇՄԻԱՆԴԻՆ

Նախիջեւանի եւ Պեսարապիոյ Վիճակիս կառավարութեան քանի մը գործերուն համար վաղուց հարկաւոր ճանչցուած էր Գեր. Առաջնորդին անձամբ ներկայանալը Ս. էջմիածնայ Սինոդին եւ Վ. Կաթողիկոսին։ Ուստի սեպտեմբերի 17-ին՝ յետ կատարման եկեղեցական հանդիսի ճանապարհական ազոթից՝ ուղեւորեցաւ Առաջնորդը գէպի Կերչ, ուր հասաւ երկրորդ առաւօտը, եւ ուղեկցութեամբ քանի մը պատուաւոր ժողովրդականաց եւ քահանայի տեղոյն՝ մտաւ այն շոգենաւը որ Կերչի ու Թամանի մէջտեղը կբանի, եւ յաջողակ օդով անցանք թաման։

Եքաթերինոտար քաղաքին մէջ ուրախութեամբ տեսաւ Առաջնորդը մերազնեայ ժողովրդեան միաբանութիւնը (որ գրեթէ ամէնքն ալ նախիջեւանցիք են), նոցա նորաշէն գեղեցիկ եկեղեցին եւ ժողովրդական դպրոցը, որոց համար իւր խնդակցութիւնը յայտնեց ժողովրդեան գլխաւորներուն եւ պատուական եկեղեցականներուն, եւ երկրորդ օրը իւր շնորհակալութիւններն ընելով անոնց՝ ելաւ ճանապարհ գէպի Սթաւրոփոլ։ — Եքաթերինոտարի եւ Սթաւրոփոլի մօտ եղած Զերքէղահայոց մէջ հռչակաւոր է Ալաննեան Պետրոս Աղան, որոյ անունը Զերքէղը եւ Հայք սովորաբար Պոռուխ կըսեն։

Սորա որդին արդէն տարիէ մը իվեր աշակերտ է Խալիպեան ուսումնարանին Թէոդոսիոյ, վասն զի Ասլանեանը իւր զարմանալի եւ աշխարհածանօթ քաջութեանը հետ ունի մեծ ուսումնասիրութիւն եւ ազգասիրութիւն։ Եքաթերինոտարէն 23 վերսթ հեռու եղած էսիփադուայ անունով աւուլին Թամարան՝ այսինքն գլխաւոր կառավարիչն է, Զերքէղներուն ահարկու, Հայերուն սիրելի, եւ Ռուսաց Տէրութեան՝ եւս եւ Վեհափառինքնակալին առջեւը բարեհամբաւ, եւ զանազան վարձատրութեամբք արժանապէս ճոխացեալ։ Սա 1855-ին անձամբ Պոլիս գնացած ու հանդուցեալ Յակոբոս Պատրիարքէն քահանայ խնդրած էր՝ Զերքէղի լեռներուն մէջ գտնուող Հայերը հովուելու համար։ Ուստի եւ Տէր Աւետիս անունով քահանան հետն առած՝ քալեց աներկիւղ այն տեղերը, եւ մինչեւ քսան ու քսանըհինգ տարի անկնունք մնացած Հայերը մկրտել տուաւ։ Արդայս քաջակորով իշխանաւորն եւս այն օրը եքաթերինոտար եկած լինելով, Գեր. Առաջնորդին ուղեկից եղաւ ձիով մինչեւ առաջին կայսրանը (սրանցիան), եւ նորա օրբանց շնորհակալութիւններն ընդունեցաւ։

Սեպտեմբերի 22-ին, որ կիրակի էր, Հասաւ Գեր. Առաջնորդը Սթաւրոփոլ՝ գեղեցիկադիր եւ բազմամարդ քաղաքը, եւ գնաց



ուղղակի եկեղեցին՝ սուրբ պատարագին ժամանակը. ապա գնաց իրեն համար պատրաստուած օթեւանը, եւ այն տեղ ընդունեցաւ Սթաւրոփոլի հայ ժողովրդեան գլխաւորաց այցելութիւնը, որոց եւ փոխադարձ այցելութեամբ իւր շնորհակալութիւնը յայանելէն յետոյ՝ երկրորդ օրը ճանապարհ ելաւ գէպի Վլատիկաւկաս:

Սթաւրոփոլէն 166 վերսթ հեռու է Կէօրկիեվսք (Եկորսքի) քաղաքը, ուր երեսունի չափ տուն կայ նախիջեւանցի վաճառական չայոց. ունին 1842-ին շինուած փայտաշէն փոքրիկ եկեղեցի, եւ երկու քահանայ: Այս քաղաքին առուտուրը, ուստի եւ չայ բնակիչները, հետզետէ նուազելու վրայ են՝ Փեաթիկորսք (Պէշտաւ) քաղաքին օրէ օր ծաղկելուն պատճառաւ, որ 25 վերսթ միայն հեռու է՝ գէպի աջակողմը: Առաջնորդը Կէօրկիեվսքի քահանային տունը մէկ ժամի չափ ուշանալէն յետոյ ճանապարհ ելանք, եւ սեպտեմբերի 26-ին հասանք Վլատիկաւկաս:

Այս գեղեցկաշէն քաղաքը, — որ կըսուի նաեւ Կաւկաս, կամ Քափիրայ, — Թերեքի նահանգին գլխաւոր քաղաքն է, եւ այս տեղ կնըստի նահանգիս գերահռչակ հայկազն կուսակալը Միքայէլ Տարիէլեան Լոռու-Մելիքեանց, որոյ կենսագրութիւնն ու կենգանագիրը ուրիշ ատեն պիտի հրատարակուին: Աստի մինչեւ Թիֆլիզու 40 վերսթ մնացած տեղ՝ ճանապարհը գեղեցիկ շտկուած ու խճասաւ (շուկ) է, թէպէտ եւ կովկասու ահագին սարերուն մէջտեղուանքէն բացուած: Երկրորդ առաւօտը Վլատիկաւկասէն ելնելով մտանք այն սարերուն մէջ, անցանք Խաչի սար (Քրեստօվայա կօրն) ըսուած ամենաբարձր լերան վրայէն, ու միւս օրը հասանք Տուշեր գիւղաքաղաքը: Եւրոպայի լեռնուու Երկիրներուն մէջ ճանապարհորդութիւն ըրած անձինքն անդամ կհիանան այս կովկասեան ճանապարհին ճարտարաշէն կազմութեանը, նմանապէս լեռներուն մէջ շինուած կայարաննե-

րուն մեծագործութեան եւ ամենատեսակ դիւրութիւններուն վրայ: Եւ թէպէտ տակաւին տեղ կապատահին երբեմն Օսերու եւ Զերքէզներու յարձակմունք, բայց ճանապարհորդաց յաճախութիւնը եւ ճանապարհը շտկող զինուորաց անպակաս այն տեղերը գտնութիլը՝ մեծ ապահովութիւն կուտան երթեւեկողաց:

Սեպտեմբերի 29-ին հասանք Մցխեթայի կայարանը, ուսկից 25 վերսթ կմնայ մինչեւ Թիֆլիզ: Եւ թէպէտ կայարանին մէջ պատրաստ ձի չգտնուելուն պատճառաւ հարկագրեցանք այն տեղ մէկ երկու ժամ ուշանալ, բայց փոխանակ ճանձրութեան ոչ սակաւ ուրախութիւն ունեցանք՝ տեմնուելով Շատինեան Գաբրիէլ Աղայի հետ, որ Թիֆլիզու մերազնեայ իշխանաւորաց անուանիներէն մէկն է:

Նոյն իրիկունը ժամը 10-ին մտանք Թիֆլիզ, եւ իջեւանեցանք Վանքի եկեղեցւոյն գաւիթը՝ Առաջնորդարանին մէջ, ուր Մակար սրբազն Արքեպիսկոպոսը հիւրասէր ասպնջականութեամբ ընդունելութիւն ըրաւ մեր Առաջնորդին: Այն տեղ էր նոյն օրերը նաեւ Շամախւոյ թեմին Առաջնորդ եւ Սինոդի անդամ Պէորդ սրբազն արքեպիսկոպոսը, որ տկարութեանը պատճառաւ Թիֆլիզ եկած էր: Երկրորդ օրը զանազան անձանց այցելութիւններն ընդունելէն ետեւ, միւս Երեկոյին ճանապարհ ելաւ Գեր. Առաջնորդը գէպի Ս. Էջմիածին:

Ցայտնի է որ Թիֆլիզէն մինչեւ Երեւան ճանապարհը ինիստ անհարթ, մեծաւ մասսամբ լեռնոտ, եւ մէկ մասը սաստիկ քարոտ է. բաց յայնմանէ լեռներուն ու Ճորերուն մէջ աւազակութիւնն ու մարդասպանութիւնը անպակաս է, մանաւանդ այս տարիներս: Այսու ամենայնիւ՝ պահպանութեամբ աջոյ Բարձրելոյն անվտանգ եւ անվնաս եղաւ մեր ճանապարհորդութիւնը մինչեւ իՍ. Էջմիածին, ուր եւ հասանք հոկտեմբերի 6-ին:

2464 մ. 7

Մեր տեղեկութենէն եւ նպատակէն դուքս է պատմելը թէ ինչ խօսակցութիւններ եղան ընդ մէջ Գեր. Առաջնորդին եւ Վեհափառ Կաթողիկոսին, կամ Սինոդի անդամներուն. բայց հրաման ունիմք այսքանս ըսելու թէ ամէնքն ալ անպակաս սէր եւ մեծարանք ցուցուցին իրենց հիւրոյն. որ եւ գոհ եւ ուրախ սրտիւ մեկնեցաւ Մայր Աթոռէն իշտ հոկաեմբերի, եւ ուղեկցութեամբ քանի մի պատուաւոր անձանց դարձաւ երեւան, ուր իջեւանեցաւ եղիազարեան Դաւիթ Աղային տունը՝ ըստ բարեսէր հրաւերանաց այն ազդասէր եւ եռանդուն իշխանաւորին :

Երկրորդ օրը գնաց յայցելութիւն Գեր. Փոխանորդին երեւանայ Մովսէս սրբազն Արքեպիսկոպոսին, Երեւանայ կուսակալ Շէքրոնեֆեթովիչին, Մելիք-Աղամալեանց Ղազրաման Խսահակեան հայ իշխանին, Գեղամեան Արաէն սուլդան իշխանին եւ այլոց : Յերեկոյին ընդունեցաւ քաղաքին երեւելի հայկազուն իշխանաւորներն ու աստիճանաւորները, եւ միւս առաւոտը բազմութեամբ յուղարկաւորաց ելանք ճանապարհ : Մինչեւ Քանաքեն եկան յուղարկաւորները մեզի հետ. եւ ապա շարունակեցինք մեր ճանապարհորդութիւնը դէպի Թիֆլիզ :

Ախրի կամ Աղի անունով գիւղին կայարանին մէջ հանդիպեցաւ Նոր-Պայազիտու իշխանաւորներէն Համբարձում Աղայն Արծրունի, եւ տեսնելով որ մեր կառքը այն տեղ փոքր ինչ նորոգութեան կարօտ է, իւր կառքին մէջ հրաւիրեց զմեղ եւ տարաւ մինչեւ Սեւան : Սեւանայ ծովուն եղերքը Ցամաժարերդ անունով գիւղն որ հասանք, մինչդեռ կսպասէինք վանքէն նաւակին գալուն, Գեր. Առաջնորդը գնաց քահանային հետ գիւղին անշուք եկեղեցին տեսնելու, եւ արտասուամց աչօք ելաւ անկից՝ արդէն ստուգութեամբ լսած լինելով թէ Հայաստանի գիւղէց մեծ մասին եկեղեցիները նոյնպիսի անշքութեան ու խեղճութեան մէջ են :

Արեւը աշնանային քաղցը օգովվ մանելու վրայ էր Արարատեան նահանգին լեռներուն ետեւը, եւ ահա եկաւ հասաւ Սեւանայ վանքին նաւակը եւ տարաւ զմեղ այն սուրբ եւ անուանի անապատը : Արքակրօն վանականք իրենց սովորական հիւրասիրութեամբը ընդառաջ ելան մեզի, եւ Յակոբ վարդապետ անունով խոհական վանահայրը, Կարապետ՝ Ներսէս եւ Մարտիրոս վարդապետները առաջնորդեցին մեզ նախ գլխաւոր եկեղեցին տեսնելու, եւ ապա կղզւոյն երեք միւս եկեղեցիները : Գեր. Առաջնորդը զարմանալի նմանութիւն գտաւ այն կղզւոյն եւ Վենետիկոյ Ս. Ղազար կղզւոյն մէջ՝ ուր այնքան տարի պանդիստած էր. քաղցը էր իրեն այն յիշատակութիւնը եւ համեմատութիւնը, բայց քաղցրագոյն էր նմա տեսնել Վենետիկոյ լճաձեւ ծովակին տեղը՝ Գեղամայ ընդարձակ եւ կապուտակ ծովը, եւ անոր չորս բոլորն երեւցած Հայաստանի դալարագեղ լեռներն ու բլուրները : Տիուր էր յիրաւի այն ապառաժուտ կղզւոյն տեսքը — ինչպէս որ ամենատխուր է այժմ բովանդակ Հայաստանի ներքին եւ արտաքին վիճակը —, բայց Հայաստանի Երկնքին տակ՝ Հայաստանի կղզի էր կղզին, եւ վանքն էր ճշմարիտ Հայոց վանք : Դառն էր նմա յիշելը թէ այն վանքին այն եկեղեցւոյն մէջ իբրեւ աներեւոյթազգմամբ միտքը գրեր էր Մխիթար վարդապետը պանդիստել օտար երկիր, եւ ընկեր էր մինչեւ Աղքահական ծովածոցոյն այն գեղածիծաղ կղզին՝ որ յետոյ իւր բազմապատիկ աղեկութիւններով հանդերձ չկըրցաւ զերծ մնալ պատական քաղաքականութեան ուռկանէն, մանաւանդ թէ Հայաստանութիւնը առաջներ ալ սնոյց եւ կոնուցանէ հարիւր յիսուն տարիէ իվեր՝ Հռովմայ պապերուն Համար մարդիկ որսալու . . . Սյուլ ամենայնիւ արժան կշամարիմք մէջ բերել այս տեղ Զալալեանց Սարգիս Արքեպիսկոպոսին ըրած մէկ խորհրդածութիւնը, որոյ խօսքերուն փոքր ինչ խստութիւնը կարդարանայ ան-

շուշտ իւր աղքասիրական եռանդին սաստկութեամբը. վասն զի կըսէ.

« Սրբազն Յովհաննէս եպիսկոպոսն Շահ-« Խաթունեանց գովաբանէ զմիանձունս այսր « Վանաց, ոչ այնքան շարժեալ յարդարու-« թենէ՝ որքան իմարդասիրութենէ. թէ-« պէտեւ ես չկամիմ բամբասել զեղբարս իմ, « ոսկայն ասեմ զնշմարխան. քանզի տեսեալ « իմ զբազմազդի պիտանի մատեանս ժողո-« վեալս անդէն՝ մտեալս ընդ փոշի մոռա-« ցութեան, իմիտ բերի իսկոյն թէ մի գուցէ « ժողովեալքն աստէն զդիւրութիւն անձանց « եւեթ խնդրեն: Հաւաստի եւ ես խոստո-« վանիմ թէ այս վանք է մինն իշուչակաւոր « մենաստանաց Հայոց ծաղկեալ յութն եւ « յինն դարուն, պերճացեալ փիլիսոփայական « եւ աստուածաբանական մակացութեամբք « եւ լցեալ միանգամայն հրեշտակական ժուժ-« կալութեամբ. յորում ծաղկեցան իզանակ « զան ժամանակս արք անուանիք եւ ականա-« ւորք, որպիսիք էին սուրբն Ստեփանոս Մաշ-« տոց մականուանեալ, Գէորգ, Յովհաննէս, « եւ այլք բազումք: Նոյնպէս աստ երգեցաւ « հրաշալի երգն « Շնորհեա մեզ Տէր » իկո-« րուստ խարդախամիտ դաւաճան աւնեղա-« կաց, եւ աղօթիւք մեծահաւատ եւ սրբա-« կրօն միաբանացս բազում անդամ ջնջեցան « եւ բարձան իմիջոյ զօրութիւնք թշնամեաց « եւ երեւեցան ոչ սակաւ զգալինշանք. բայց « այժմ նոքա անցին գնացին, եւ իտեղի նոցա « մնացաք մեք անարժանքս՝ որպէս զգի-« շամուխ անգեղունս իտեղի սրատես ար-« ծուոց, ըստ հասարակեալ առածին: Վայ « ինձ, իտեղի Անանիայ վարդապետի Սանա-« Հնեցւոյ՝ ես, իտեղի Մաշտոց վարդապետին՝ « Յովհաննէսն, թողում ասել զաեղակալս Մով-« էսի Խորենացւոյ, Ղազարայ Փարպեցւոյ, եւ « Եղիշէի հրեշտակակրօն վարդապետաց: Հայր « Միխթար վարդապետ Սեբաստացի, կացեալ « աստանօր ոչ սակաւ ժամանակ եւ լցեալ « գովանի շնորհօք, որպէս զնաւ ինչ ծանրա-« բեռն վարեցաւ իզանաղան ձախողակ հող-

« մոց իզանաղան կողմունս. իվերջոյ եգիտ ըդ-« հանդիստ իւր իվանս Վնէժոյ, ուր ոչ սա-« կաւ աշխատ եղեւ առ իկանգնել յայնմ « դարու զանկեալ դպրութիւն Հայոց: Տացէ « Տէր, զի զնոյն պարզեւ որդիք նորա եւ « թոռունք, որպէս երախտապարտք այնր վա-« նաց, դարձուցեն ինոյն: Ուրանօր տնկե-« ցաւ ծառն շնորհաց, անգանօր եւ պտղա-« բերիցէ ընդ միոյն հարիւր՝ իմլիթարու-« թիւն ոսկերաց Միխթարայ եւ իպայծա-« ուութիւն Հայաստանի ծնողի իւրեանց » (¹):

Դիշերը այն սուրբ անապատին մէջ ան-« ցընելով, երկրորդ առաւոտը ընկերակցու-« թեամբ նոյն հոգեզուարթ վանականաց եւ « Սրծրունի Համբարձում Աղային երկու ժա-« մի չափ նաւարկելով՝ ելանք Զուպուխի ը-« սուած հայաբնակ գիւղին կայարանը, ուր ե-« կած էին մերձակայ գիւղերէն ալ երեք չորս քահանայք: Այն տեղ հասած էր նաեւ մեր կառքը, եւ մեք սրտառուչ բարեմաղթու-« թեամբք վարդապետացն եւ քահանայից ե-« լանք ճանապարհ դէպի Տէլիմանի սարը՝ որ բնական սահման կհամարուի հնոյն Հայա-« տանի, եւ կըաժնէ զայն Վրաստանէն:

Մինչեւ այն լերանց շարքը Ճիւներով ծածկուած էին, իսկ անտի գէպի Թիֆլիզ Ճիւնը քանի գնաց պակսեցաւ, եւ աշունը կարծես թէ ետ դարձաւ. ուստի եւ յա-« ջողակի ճանապարհորդելով հասանք նոյեմ-« բերի ին Թիֆլիզ: Գերապատիւ Սուաջնոր-« դը միտք ունէր դարձեալ առաջնորդարա-« նը իջեւանելու, բայց Խուպեան Յովհաննէս Աղան կանխեց ու հրաւիրեց զնա ուղղակի իւր տունը:

Կովկասու փոխարքայ Մեծ Իշխանն Միքայ-« էլ Նիքոլայի վիչ այն օրերը ճանապարհոր-« դութեան մէջ էր Տաղստանի կողմերը. եւ « որովհետեւ պատշաճ երեւեցած էր որ Առաջ-« նորդը ներկայանայ իրեն, հարկ եղաւ քսան « օրի չափ ուշանալ իմիլիսի: Այն միջոցը թէ-

(¹) Ճանապարհ. իՄեծն Հայաստ. Մասն Բ, էջ 109.

պէտ բաւական երկար էր՝ իւր վիճակին կարեւոր գործոց բազմութեանը նայելով՝ որ իրեն դարձին կսպասէին, բայց տեղւոյն եւ ժամանակին պարագաները այն 20 օրն ալ կարձ երեւցուցին. վասն զի ոչ միայն թիֆլիզու ազգայնոց եւ օտարաց գլխաւորներուն մեծ մասին հետ ծանօթացաւ, — որով եւ կովկասեան Հայաստանի բնակչաց այժմու գաղափարներուն հմտացաւ, — այլ եւ անձամբ քալեց՝ աչքէ անցուց քաղաքին քանի մը հայակապ եկեղեցիները՝ կուսանաց գերահռչակ անապատը (<sup>1</sup>), ներսիսեան ազգային Հոգեւոր Դպրոցը, Տէր Յակոբեան Պ. Նիկողայոսին վարժարանը, Թուսաց Սեմինարիան, օրիորդաց ուսումնարանը, Շիրմազանեան Գալուստ Աղային թանգարանը, եւ այլն:

Փոխարքայն դարձաւ թիֆլիզ նոյեմբերի 25-ին, Գեր. Առաջնորդը Վսեմափայլ Մեծ Իշխանին ներկայացաւ ամսոյն 27-ին, եւ ապա յետ երկուց աւուրց ճանապարհ ելանք գէպի Վլատիկաւկաս: Թիֆլիզու Ժողովրդէն բազմաթիւ անձինք յուղարկաւորեցին զիեր. Առաջնորդը մինչեւ Վերա ըսուած տեղը, եւ ոմանք աւելի հեռու. եւ նա իւր շնորհակալութիւնը յայտնելով ամենուն՝ բաժանուեցաւ անոնցմէ:

Վլատիկաւկասէն մինչեւ Մթաւրովիուցուրտը քանի զնաց սաստկացաւ: Մթաւրովով իջեւանեցաւ Առաջնորդը Պատկանեան Տէր Պետրոս մեծարդոյ եւ բարեսէր քահանային

(<sup>1</sup>) Այս անապատին ստորագրութիւնը ամսագրոյս ուիշ մէկ բերքին մէջ միտք ունիմք հրատարակելու:

բնակարանը, եւ երկրորդ օրը ուղեւորեցանք գէպի նոր նախիջեւան՝ սաստիկ ձիւնով ու բքաբէր օդով: — նախիջեւանի Հոգեւոր Կառավարութեան անդամները եւ Ժողովրդէն քանի մը պատուաւոր անձինք արդէն օրով առաջ եկեր կսպասէին Ազայէն անդին եղած առաջին կայարանը. անկից իմիասին եկանք Ագսայ, եւ գեղապայծառ օդով մասնք նախիջեւան դեկտեմբերի 9-ին:

Մայր Եկեղեցւոյն մէջ սովորական հանդիսիւ մաղթողական ազօթքը կատարելէն ետեւ՝ Առաջնորդը բարեպաշտ Ժողովրդեան յորդորանք մը խօսեցաւ, — որ եւ այս տեղ կտպագրուի, — եւ ապա գնաց իրեն համար պատրաստուած օթեւանը, ուր ընդունեցաւ իշխանաւորաց եւ եկեղեցականաց այցելութիւննելը:

Երեք օր միայն կրցաւ կենալ Առաջնորդը այս անդամ նախիջեւանի մէջ, եւ հարկաւոր եղած կարգագրութիւններն ընելէն ետեւ ուղեւորեցանք գէպի Թէոդոսիա: — Նողայոք քաղաքը մէկ ժամ միայն ուշացաւ, երէցփոխանին տանը մէջ, եւ Մելիթոփոլ երեք ժամ, ուր եւ տեսաւ նոր պատրաստուած Ազօթատունը:

Վերջապէս գեկտ. 16-ին՝ յետ երեքամսեայ բացակայութեան հասանք իթէոդոսիա, եւ Առաջնորդը կարծես թէ սովորակամնէն ալ աւելի եռանդով ձեռք առաւ վիճակին եւ ուսումնարանին կառավարութիւնը, որպէս եւ ամսագրոյս եւ ուրիշ տաղագրութեանց հրատարակումը:

ՆԵՐՍԻՍ ՄԱԶԵՐՈՎ,



ՅՈՐԴՈՐԱԿ Ա.Ո.Ա.ԶՆՈՐԴԻՒՆ

Ա Ս Ա Յ Ա Լ Ի Մ Ա Յ Բ Ե Կ Ե Պ Ե Յ Ի Ո Զ Ն Ա Խ Ի Զ Ա Ն Ի

89 ԳԵԿՑԵՄԲԵՐԻ 1863 Ա.Մ.Ի.

Քրիստոսակր ժողովուրդ նախիցեւանի .

Որչափ որ ուրախալի է ինծի այս ձեր սիրալիր ընդունելութիւնը, այնքան ալ պատուական եւ իմ սրտանց շնորհակալութեանը արժանի, որովհետեւ առանց եղանակիս սաստկասառոյց ցրտութեանը նայելու, այսքան սիրով եւ ցնծութեամբ գիմաւորեցիք զիս մինչեւ հեռաւոր տեղեր, եւ այսքան խուռն բազմութեամբ :

Ընդունեցէք ուրեմն, Քրիստոսասէք ժողովուրդ, իմ անմոռաց եւ անպակաս շնորհակալութիւնս, եւ միանգամայն սրտառուչ քարեմաղթութիւններս՝ ձեր հոգեւոր եւ մարմնաւոր բարօրութեանը համար։ Ընդունեցէք նաեւ այն ցանկալի օրհնութիւնը, զոր սուրբ էջմիածնէն ելած օրս առի իշնորհաբաշխ աջոյ սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի կուսաւորչին՝ ջերմեռանդն համբուրիւ, եւ այժմ ձեզ կբաշխեմ՝ հարազատ եւ հաւատարիմ որդւոցդ նորին։

Այս սուրբ օրհնութեան հետզուարթարց ցողի մը պէս թող իջնէ ձեր վրայ այն տիրապարգեւ խաղաղութեան եւ սիրոյ եւ ուրախութեան շնորհը, որում այնքան կարտութիւն ունի ամենայն մարդ, ամենայն քրիստոնեայ, ամենայն Հայ, եւ ամենայն բնակիչք աստուածապահ քաղաքիս նախիցեւանի։

Սուրբ առաքեալն Պօղոս իւր նորադարձ աշակերտներուն խրաս գրած ժամանակը, սաստիկ եռանդով կապապրէր նոցա որ միշտ ուրախ լինին. «Ուրախ լերուք իջէր յամենայն ժամ. գարձեալ ասեմ, ուրախ լերուք»։ Զըսեմք թէ ինչ պատճառ ունէին այն ժա-

մանակը Փիլիպեցի քրիստոնեայք ուրախ լինելու, մինչգեռ իրենք նեղութենէ ու հաւածանքէ աչք չէին բանար, մինչգեռ ինքն իսկ Պօղոս՝ իրենց արդիւնական առաքեալը՝ վշտաց եւ տառապանաց մէջ կտագնապէր անդադար. — Վասն զի այն ուրախութիւնը՝ զոր սուրբ առաքեալը կցանկար տեսնել իւր աշակերտներուն վրայ՝ ոչ այնչափ արտաքին էր, որչափ ներքին, հոգեւոր եւ աստուածային. ուստի եւ կըսէր. «Ուրախ լերուք իջէր»։ Եւ ինչպէս ուրախ կլինի բարեպաշտ քրիստոնեայն իջէր, եթէ ոչ հասաւառն հաւատով՝ թէ առանց Աստուծոյ ամենասուրբ կամացը ամենեւին բան մը չըպատահիր աշխարհիս երեսը, եւ ոչ նեղութիւն կամ վիշտ ճշմարիտ քրիստոնէից։

Եւ ահա այսու սքանչելի հաւատով պէտք է ուրախ լինիք եւ գուրք, Քրիստոսասէք ժողովուրդք, ձեր ամենայն վշտացը մէջ. Եւ այս ուրախութիւնը ոչ ոք եւ ոչինչ չկրնար հանել ձեր սրտէն, ոչ աղքատութիւն, ոչ հիւանդութիւն, ոչ զրպարտութիւն, ոչ նախատինք եւ ոչ որ եւ իցէ աշխարհային դժբաղդութիւն. որովհետեւ Աստուծոյ կամաց սիրով եւ ուրախութեամբ հպատակիլլը ձեզի բնութիւն պէտք է գառնայ։

Դիտէք որ մեր ընիկ հայրենիքէն, մեր ցանկալի Հայաստանէն է այս անգամ եկածս, հայրենասէք հաւատացեալք. բայց ուրախալի լուրերէն աւելի է իմ բերած տրամական լուրերս՝ որոց ականատես եղայ. . . Եւ այս տրամականաց մէջ որն էր աւելի ցաւալին, եթէ ոչ այն երկպաւակութիւնները որ գրեթէ ամէն քաղաք եւ ամէն գեղ կտեսնուէին,


եւ որոց երբ կամ ինչ կերպով դադրելիքը Աստուծոյ միայն է յայտնի :

Ո՞րքան փափաքելի է մեղ եւ ձեղ առհասարակ որ մեր գեղապայծառ նախիջեւանի բարեպաշտ ժողովուրդը ազատ մնայ կամ շատով ազատի այս աստուածասատ բարկութեան հարուածէն՝ որ մեր ազգին վրայ ծանրացած է ամէն տեղ. բայց մեր ձեռքէն ինչ կուգայ՝ եթէ ոչ մեր կողմանէ հօգւով չափ աշխատիլ որ ատելութիւնը եւ խռովութիւնը հեռանայ շուտով մեր ժողովը դեան մէջէն, եւ ուշ ու խաղաղութիւնը հտառատուի եւ արմատանայ. մէկ կողմանէ ալ խնդրել յԱստուծոյ որ հաշտ աչօք նայի ամենուս վրայ՝ իբրեւ իւր սիրելի որդւոց, իբրեւ որդւոց բազմաչարչար նահատակին իւրոյ Գրիգորի, — որոյ բարեխօսութեանն ընծայուած այս սուրբ եկեղեցիս՝ այսքան դեղցկութեամբ սլայծառացուցիք նորերս, — եւ տայ մեզի այն քրիստոնէավայել սուրբ սիրոյ կրակը՝ որով կայրի կտուզորի ամէն տեսակ փուշ եւ խռիւ հակառակութեան,

թշնամութեան, ատելութեան, երկպառակութեան, եւ կհալի ամենայն սառնութիւն եւ պաղութիւն, կլուսաւորուի ամենայն միտք, կիառաւորուի ամենայն սիրտ, եւ կպայծառանայ ամենայն քաղաք եւ ամենայն ժողովուրդ :

Այս բարեմաղթութեան հետ կծանուցանեմ Քրիստոսասէր ժողովրդեանդ մերում եւ զայս՝ որ թէպէտ առ այժմ ձեր օգտին համար յանձն առած աշխատութիւններս կիութացընեն զիս իմ տեղս դառնալու, բայց յոյս ունիմ Աստուծով որ կարճ ժամանակէն դարձեալ ձեր մէջ դանուիմ եւ շաբաթներով մնամ նախիջեւան :

Նա՝ որ խոստացած է իւր սիրելի հաւատացելոցը հետ լինել միշտ մինչեւ իկատարած աշխարհի՝ աճեցընէ ձեր հաւատքը, ամրացընէ ձեր յոյսը եւ վառէ բորբոքէ ձեր մէջ աստուածսիրութիւնն ու եղբայրսիրութիւնը, որով ծաղկիք եւ պայծառանաք օր ըստ օրէ իփառս Աստուծոյ եւ իպարծանս Հայատանեայց սուրբ եկեղեցւոյ:



## ԽԱԼԻՊԵԱՆ ՌԻՍՈՒՄՆԱՐԱՆ

Ա. Զ. Գ. Ի. Ս Հ. Ա. Յ Ա Յ Յ

ԽՍԿՉԲՈՒ 1864 ՏՈ. ԹԻՌՈՅ.

Խալիպեան ազգային ՌԱՍՈՒՄՆԱՐԱՆԻն վրայ հարկ կհամարիմք տարին մէկ երկու անգամ այլ եւ այլ տեղեկութիւններ տալ ընթերցողաց, մանաւանդ տարեկուխներուն ու տարեկան հարցաքննութիւններէն ետեւ, յուսայով քերաբնիքաց գովելի հետաքրքրութեանը ախորժական են այսպիսի լուրերը :

Աշակերտաց քիւր՝ տարայս սկիզբներն է 141: — Նախակրարանի աշակերտներն են 15, առաջին Դասարանիները 23, երկրորդին 26, երրորդին 40, չորրորդին 22, հինգերորդին 11, վեցերորդին 4: — Սոցա մէջ 27 աշա-

կերտք են նախիջեւանցիք, 43 Թեոդոսիացիք, 41 Թիֆլիցիք, 41 Ազուեցիք, 7 Խարասուցիք, 6 Գանձակեցիք, 6 Գրիգորոսալուսեցիք, 5 Ախլաշացիք, 5 Օտեսացիք, 5 Սիմբեռոփուցիք, 4 Երեւանցիք, 3 Պոլտեցիք, 3 Պորուշանցիք, 3 Հնձեղտացիք, 3 Օրպագարցիք, 2 Թալդանցիք, 2 Եւպատորիացիք, 2 Նովոռոսիյաքն, 2 Հին Խրիմեցիք, 2 Նողայսքն, 2 Միլիրոփուցիք, 2 Խոմայիցիք, 2 Զմիւռնացիք, 2 Պաղէսարացիք, 2 Աշտարակեցիք, 1 Քիշնեցիք, 1 Կատարինոտարցիք, 1 Տրավիզոնցիք, 1 Նոր-Զուռայեցիք, 1 Շուշեցիք, 1 Խարքովացիք, 1 Վաղարշապատցիք, 1 Զալբրցիք, 1 Որդուպատցիք :

